

# ՕՐՈՒԱՆ ՓՐՔԵՐ

## “Contes, Légendes et Epopées Populaires d'Arménie,,

Par MACLER FRÉDÉRIC.  
Paris, 1933.

Հայագէտ Մագլէր կը շարունակէ ծանօթացնել մեր անծանօթ գրական գանձերը՝ ֆրանսերէնի թարգմանելով զանոնք։ Հատորին վեց կտորները որոնք վէպեր են, ժամանակին գրի առնուած են բանահաւաք և բանասէր Ս. Հայկունիէն։ Խօթներուդ վէպը «Պառաւաշունչը» Ե. Լալայեանցի «Ազգագրական հանդէս»էն է (1902. հտ. Թ)։ Բաղդատելով այդ վէպերը բնագրին հետ՝ ինչ ինչ անճշտութիւններ կը գտնենք թէ իմաստի և թէ բառերու։ Գրիգոր Խալաթեանց մեծանուն բանասէրը հրատարակելով այդ ժողովրդական բանասիր գրականութեան գեղեցիկ նմոյշները, կը գրէր 1910ին. « Հէքեաթները բոլորն էլ վերին աստիճանի հետաքրքրական են ըստ բովանդակութեան՝ շօշափելով բազմաթիւ նոյն և նման եղանակներ ընդհանուր հէքեաթային գրականութիւնից, և արժանի առանձին մտադրութեան լեզուի տեսակէտից (թէև գրի են առնուած նոքա ոչ յատկապէս լեզուաբանական նպատակով), ներկայացնելով 15ից աւելի հայ բարբառների օրինակներ։ — Թէ հէքեաթները և թէ վէպերը մէջ պատահած օտար բառերը (տաճկերէն կամ պարսկերէն)՝ հայերէնից (որոշելու համար, շարուած են բնագրում որոշելու համար, շարուած են բնագրում որոշելու համար, շարուած են բնագրում որոշելու համար) և օտար տառերով, իսկ Պ. Հայկունու հաւաքածուների մէջ գործածած բոլոր գաւառական բառերի բացատրութեան համար՝ կը կցուի վերջին գրքին մի ընդարձակ բառարան »։ Ահա այս բառարանը որ շատ կարեւոր էր կը պահուի ժողովածուի մէջ, որով թարգմանչին գործը վերին աստիճանի զմուռարացած էր. պէտք է ըսել որ

թարգմանչը կրցած է մարգարէաշունչ նրբամտութեամբ բնագրին նուրբ կէտերը լուսարանելով թարգմանել, և հոս է Մագլէրի քաջութիւնը։ Այդ թարգմանութենէն կը հետեցնենք որ յարգելի հայագէտ թարգմանչը անծանօթ չէ նաև Պարսիկ և Արաբ բարբառներուն որոնք մուտք գրտած են մեր գաւառաբարբառին մէջ։

\*\*\*

«ՍԱՐԿԱԽԱԳԻՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ»  
1934  
Հեղ. ՄԱՆԱՎԵԱՆ Յ. (Սարկաւազ)  
Տպ. Ա. Ստեփանեան։

Առաջին տարին է որ լոյս կը տեսնէ Աղեքսանդրիա՝ այս Տարեցոյցը, ուր գրական արձակ և ոտանաւոր նիւթերէ զատ կան ուսումնական, առողջաբանական ճոխ գրութիւններ, բժշկի դասակարգը հոն աւելի մեծ խնամքով աշխատակցած է։ Բազմակողմանի նիւթերով ճոխացած է Տարեցոյցը, աւելի ժողովրդական քան թէ գրական. խմբագրողը կրցած է իր այս հրատարակութիւնը իսկապէս հետաքրքրական ընել ժողովրդական դասակարգին։ Իր նպատակը բարի է. որուն եւ հասեր է։

\*\*\*

«ԿԵԱՆՔ ԵՒ ԱՐՈՒԵՍ»  
Տարեգիրք. Գ. տարի.  
Խմբ. ՄԿՐ. և ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ ԵՂՅԱՐԲ

Այս գրագէտ խմբագրող եղբայրները օրէ օր իրենց լուրջ հրատարակութիւններով ուշագրաւ կ'ըլլան։ Մկրտիչ Պարսամեան՝ իր կարգ մը ծանօթ մեծ ու փոքր աշխատութիւններէն վերջ դեռ նոր հրատարակեց «Շաւարշ Եսայի»-ի վրայ ուսումնասիրական հատորիկ մը։ Երկրորդը «Շանթ» հանդէսի համակրելի բանաստեղծ Մերուժանը, մեծ աղէտէն վերջը իր ֆրանսերէն չորս հատոր բանաստեղծութիւններով՝ անժխտելիօրէն ցոյց տուաւ իր արուեստագէտ



Թիւ 2 (Էջ 6 Ալբումի)

### ԱՌ ԱՋՆՈՒԱՍՈՒՆ ՏԻԿԻՆ ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ԹԵՐԶԵԱՆ

Զմայլանօք ես պատկառիմ՝  
Երբ տեսնեմ Զեզ շրջապատուած  
Զաւակներով գողտրիկ ուշիմ՝  
Մօր համբոյրով այտերնին թաց։

Ես յակամայս յիշեմ իսկոյն  
Հոովմայ բամբիշն առաքինին,  
Որ աշխարհիս ականցն ոսկոյն  
Նախադասէր որդիքն անգին։

Եւ պարծանօք նա ցոյց կու տար  
Մեծահարուստ մի այլ Տիկնոջ  
Իր մանկըտիքն ուսմամբ զարգար  
Գլըկացը մէջ յարաբողբոջ։

Այնպէս և դուք Տիկինդ ազնիւ  
Ուրախ եղիք, միշտ քաջապանծ  
Յիշելով որ բաղդին անիւ,  
Զեր գրկաց մէջ գլորեց մի գանձ։

Եւ այդ գանձն է Զեր գաւակունք.  
Ուր մարդկութեան Ազգիս են յոյս  
Դուք ծաղկաման, դոքա ծաղկունք,  
Սիրոյ շահին հոգեվառ լոյս։<sup>1</sup>

ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ԹԵՐԶԵԱՆ  
1889, 2 Ապրիլ Պ. Հ. ԱԳԱՄԵԱՆ

Աշխարհահռչակ հայ դերասան Պետրոս Աղամեան իր հոգւոյն պէս պարզ և զգայուն այս ոտանաւորը կը նուիրէ բանաստեղծ Թէրզեանի շնորհափայլ ամուսնին, զոր կը նմանցնէ Գրակըտեանց ազնուական մայր Կոռնելիայի, յիշելով պատմական սիրուն դրուագը։

Հոռմէացի ուրիշ տիկին մը այցելութեան եկած էր Կոռնելիայի։ Նա յետ իր թանկագին ակունքները ցուցնելու կը խնդրէր որ հիւրընկալ տիկինն ալ իրենները ցոյց տար։ Կոռնելիա խնդրեց անկէ քիչ մը սպասել։ Երբ պահ մը վերջ երկու գաւակները տուն դարձան՝

— «Ահա իմ ակունքներս» եղաւ Կոռնելիայի պատասխանը։

Այս դրուագով Աղամեան կ'ուզէ ցուցնել զՏիկին Սաթենիկ՝ որպէս ազնիւ տիկին և ընտիր մայր մը՝ որ իր գաւակներով միայն կը պարծի։

1. Սոյն բերթուածը հրատարակած է նաև Թէրզեկ. տն'ս «Ամենուն տարեցոյցը» 1922, էջ 112, ինչպէս արդէն մեզի ծանուցիր էր ճրտ. Ե. Թէրզեան։

տաղանդին մեծ արժէքը. մօտ տասնէն իր մասին եւս լոյս կը տեսնէ ընդարձակ ու սուսնասիրութիւնս նոյն մեր «Բազմա-վէպ»ին մէջ:

Ահա այս երկու գրական ուժերը նախանձելի կ'ընեն իրենց խմբագրած կեանք և Արուստ Տարեգիրքը որուն Գ. տարին նոր լոյս տեսաւ հայոճ ճաշակաւոր կող-քով: Այս տարեգիրքը ինծի համար թան-գարան մ'է, ուր հարազատ և անհարա-զատ արժէքաւոր հնութիւններու քով գե-տեղուած են նորութիւններ, որոնց ամէնէն դժուարահաճ արուեստագէտ վարպետներն իսկ կարեւորութիւն պիտի տան: — Տա-րեգրքի տպագրական արուեստի յառա-ջադիմութեան ապացոյցը կը համարիմ Օ. Գալուստեանի մանրանկար բազմերանգ զմայլելի բնանկարը:

Շարք մը գրութեանց մէջ ուշադրու-թիւնս կը գրաւէ Մկրտիչ Պարսամեանի «Մեռնող գիւղի պատմութիւնը». հարա-զատ գոյներով նկարուած են գաւառի կեանքէն, աշակերտի ապրուած կեանքէն դրուագներ, պատմուած տղու մը մաքուր ու անմեղ պարզմտութեամբ, տօնական և դպրոցական կեանքի պատկերները բեզի կը յիշեցնեն մանկութեանը օրերը, այն գե-ղեցիկ օրերը զորս կ'անցնէր խաղընկեր-ներով ժամին, դպրոցին և դաշտերուն մէջ: Սուտ չկայ այդ պատմութեան մէջ, մա-նուկներու լեզուն ստել չի գիտեր. « ու-րովհետեւ այդ տարիքին մէջ սուտ խօսիլ չենք գիտեր, քանի տարիքնիս առինք, այնքան ձկուն դարձաւ լեզունիս . . . »: Ապագայի ապահովութեան համար վէպին երկու եղբայրները կը թողուն կը մեկնին իրենց գիւղէն: Այս վէպն սկսած է «Տա-րեգիրք»ի Ա. տարիէն և կը շարունակուի ներկայ Գ. տարիով. տակաւին վերջացած չէ:

Վահրամ Թաթուլ խորհրդագոս «Հռակ Արշա»ը կը հնչեցնէ.

«Թէ չըտըրուի պիտի Յասման՝ խածատել Մըշահալու վըզին անուրը երկաթ,  
Եւ սրբել գիրդ՝ հեղուծներով կաթ առ կաթ, —  
Ալ գերութիւնդ ինչո՞ւ լուսով արծաթել...»:

Արմէն Սեւան ունի երեք քերթուած, «Բարի ու չար խօսքեր»էն կը յիշեմ իր այս երեք տողերը.

«Պիտի ուզեմ որ ըլլայ կեանքդ երգ մը տըրտ-մանուչ,  
Եւ իտէալը՞ վսեմ, գեղեցկութիւն մը անհաս,  
Որուն համար տառապիս՝ ու տիեզերքը մոռ-նա՞ս...»:

Ռոմէն Ռուլան ըսած է թէ. «Ստեղծել՝ մահը մեռցնել կը նշանակէ»: Մեր ամէ-նէն մեծ գեղապաշտ արուեստագէտ ան-զուգական Ռուբէն Զարգարեան՝ մեռած պիտի չհամարուի՝ եթէ իր երկու գաւազ-ները շարունակեն իրենց հօրը նրբաճաշակ գրական գործը. Հրաչը այս Տարեգրքին մէջ «Անդրանիկ»ի կեանքէն առնուած դրուագ մը երգելով՝ ցոյց կու տայ որ ստեղծագործող մըն է, որով իր հօրը կու-րուստը մոռցնել կու տայ: Ես սիրեցի իր այս տողերը.

«Մահը քանի՛, քանի՛ յարձակած է ու անոր կեանքի միջնաբերդէն կոտորած ժանիքով,  
Խոյս տուած է զինաթափ»:

Հրաչ անչափելի տաղաչափութեամբ կը խտացնէ զիմաստուերը հայ մեծ նորագոյն զիւցագին՝ Անդրանիկին:

Հայաստանի Անմահութիւնը՝ Նէմէսիս կ'երեւնայ Երզնկայի մէջ Սողոմոն Թէյ-լիբեանի ու ցոյց կու տայ անոր հայրենի տան աւերակները՝ ու կը պատմէ անոր պատմութիւնն իր շէն օրորանին, որուն վրայ կը հսկէր մայրն երգախառն աղօթքով: Արամ Զարբը համակրելի բանաստեղծին «Նեմեսիս» թատերգութեան նախերգանքն է որ տպուած է այս «Տարեգիրք»ի մէջ: Կը հասկցուի այդ նախարանէն որ Զարբը դասական ողբերգութեամբ մեծ եղեռնի ուրուապատկերը կը նկարէ և անտարա-կոյս անոր մէջ կ'անմահացնէ արդար վրիժառու երիտասարդը:

Երեսուն տարիներ առաջ իրբու վիպա-գիր և թատերագիր ծանօթ Ղեւոնդ Մե-լոյեանի շուրջ եղած գրական խնդրոյն առթիւ Մկրտիչ Պարսամեանի գրութիւնը շահեկան կը գտնեմ: Մեկոյեանի նման

կարգ մը արժանաւորներ անկոչ քննա-դատներու շիլ զիտուծներով դուրս ձգուած են հայ գրականութենէն, մինչդեռ գնա-հատուած են եւրոպացի հանրածանօթ վար-պետներէն եւ արժէքաւոր մամուլէն: — Գրական բաժինը «Տարեգիրք»ին ամէնէն խնամուած մասը կը կազմէ. հետաքրքրա-կան յուշեր կան նոյնպէս գեղարուեստա-կան, պատմական, գիտական բաժիններուն մէջ: Պարսամեանները կը քաջալերեն հայ գրականութիւնը, կարօտ չեն քաջալեր-ուելու...:

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հ. Ս. ՄԱՏԵՆ Ա. Գ. ՌԻԹԵԱՆ  
Ամբողջ երկեր ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐԿ ԳՈՒՐԵԱՆԻ  
Ա. հատոր. Երուսաղէմ. Տպ. Ս. Յակոբեանց, 1933.  
Գին 3 Շիլին կամ 15 Քրանս. Քր. Էջ 464:

Փոքրագիր հատոր մ'է. Դուրեան Մա-տենադարանի նոր հասկանալու շարքին թիւ 2ը: Մաքուր տպագրութիւն և ընտիր թուղթ: Դուրեան Պատրի սիրած դէմքն և իր ստորագրութեան նմանականութիւնը կը կազմեն միակ պատկերազարդ էջը Յետ Մահու Հրատարակչիս եղող այս հատո-րիս:

Եռասուղ ստորագրեալ (հաւանաբար թորգոմ Պատրիարքէն) իրր Յառաջարակը կարեւոր տեղեկութիւն կու տայ հատորիս գրուելուն մասին, ուր կ'ըսուի թէ Դու-րեան Պատրիարքի նպատակն եղած է դա-սագրքի նման հատոր մը հրատարակ հա-նել: Բայց, ըստ իս, դասագրքէ աւելի տեսակ մը մատենագիտական բառարան եղած է, կենսագրական ծանօթութեանց առընթեր նմոյշ հատուածներու հրատա-րակութեամբ: Հակառակ որ հատորը կազ-մուած է զլիաւորաբար դասախօսութեանց նիւթերով, դարձեալ արժէքաւոր է բա-նիւթերով, դարձեալ արժէքաւոր է բա-նիւթերով, ի մի ամփոփեալ Հայ մատենա-գրութեան նիւթերով:

Ա. մասը, էջ 1-71 «գրած է Ս. Աթո-ռոյս Բնձայարանի աշակերտներուն դա-

սախօսելու առիթով»: Իրր Յառաջարակի գրողը կ'աւելցնէ, «անտարակոյս կարեւ-որագոյն մասն է գործին»: Սակայն Հայ Յեղիւ մասին եղած ամփոփումներն ըստ իս Բնձայարանին աշակերտներուն համար շատ գոհացուցիչ պէտք չէ նկատուէին: Հերոզոտոսի կամ Ստրարոնի Հայ ցեղի ծագման համար տուած աւանդութիւնները մեր Հայկի աւանդութենէն աւելի գիտա-կան արժէք մը չեն ներկայացնիր. մանա-ւանդ թէ Հայկի աւանդութիւնը իր գիտա-կան արժէքն ունի. զայն մեզի կը զլանան տալ Յոյն պատմիչները, Հայ ցեղը կը նսեմացնեն անհայրենիք թափառական ժո-ղովուրդ մը ներկայացնելով: Անտարակոյս այս մասին չենք կրնար հոս ծանրանալ: Սակայն այս և Հայոց Անգիր Շրջանի նման խնդրական կէտերու համար սխալ է եզ-րակացութեանց հասնիլ՝ գոնէ դասախօ-սութեանց մէջ: Ալ ժամանակն է որ ան-ծանօթը երևակայութեամբ չծանօթացնենք և չգիտցածնիս իրր փաստ չընդունինք, դարձեալ կ'ըսեմ, գոնէ դասախօսութեանց մէջ: Աւելի լաւ է մեր պատմութիւնը ան-ցեալին մթութեան թովչանքին մէջ թո-ղուլ քան թէ մտացածին անգոհացուցիչ՝ և քիչ մ'ալ յուսախար ընող՝ սկզբնաւո-րութեամբ մը պատկերացնել:

Անգիր ժամանակներու մասին այսքան ըսեմ որ Գողթան բանաստեղծութեանց մէջ գործածուած լեզուն չէր կրնար անգիրը զարգացած ըլլալ: Այդքան գեղեցիկ լե-զուով խօսող, երգող, բանաստեղծող Գող-թնեցի հայը չէր կրնար գրելու պէտքը կամ պակասը չզգալ: Ասկէ զատ անգիր կոչուած ժամանակներուն Հայուն մշա-կութային բարգաւաճ վիճակը ազգային նկարագիրը պարտաւորիչ պէտք էր ըրած ըլլար՝ ժողովուրդը՝ գործածել զրեալ լե-զու մը:

Հատորին Բ. մասը, էջ 75-246, «գը-րած է Կ. Պոլսոյ Ազգ. վարժարաններուն մէջ դասախօսած միջոցին, կը պարունակէ մինչեւ ԺԳ դարու մատենագիրներու կեան-քին և գործերուն վրայ ծանօթութիւններ», որոնք թէեւ համառօտ, սակայն, ըստ իս,